

ՕՐՈՒԱՆ ՄԸ ՄԷՋ

• ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԸԼԼԱԼ

Ա Ռ Ա Ն Ց Ո Ւ Ս Ո Ւ Ց Չ Ի

Երկու խօսք

Թարգմանութիւն մը չէ որ կը ներկայացնիմ արուեստասէր ընթերցողներուս, եւ ոչ իսկ հաւաքածու մը զանազան գրքերէ, այլ ամենական փորձառութեանս արդիւնքն է որ հրապարակ կը հանեմ այսօր :

Լուսանկարչութիւնն աշխարհիս ամենէն դիւրին արուեստն է, մանաւանդ թէ աժանագին եւ միանպամայն օգտակար գրօսանք մըն է երկուսասարգներու համար : Յաջողութեան վրայ երբեք տարակուսելու չէ շատ շատ երկու անգամ անյաջողութենէ յետոյ կը պնդեմ թէ երբորդին անպատճառ պիտի յաջողի բոլորովին նոր սկսող մը, միայն պէտք է ուշադրութեամբ կարդալ ներկայ աշխատութիւնս, եւ քայլ առ քայլ հետեւիլ ըսածներուս :

Մասնաւոր կերպով կը յանձնարարեմ որ լուսանկարիչը պէտք է միշտ իր ապակիները, թուղթերն ու գեղերը պահպանէ խոնաւութենէ եւ լոյսէ : որովհետեւ անոնց ամէնն ալ լոյսի եւ խոնաւութեան ազդեցութեան տակ կաւրուին ու կը փճանան :

Եւ որովհետեւ նպատակս է՝ չափազանց խնայողութեամբ ընկիր պատկերներ ունենալ, հարկ համարեցի հրաժարիլ երկրորդական կաւրեւորութիւն ունեցող գործիքներէ, եւ միայն բաւականանալ ամենակարեւորներն յանձնարարելով : Ընացեալները՝ գրեթէ առանց ծախսի առւնէն պատրաստելու կերպը ցոյց տալի այս համառօտ աշխատութեանս մէջ :

Գործին դիւրութեան համար գլխական բառերու ցանկ մըն ալ աւելցուցի վերջը :

Գործիք

Այս անունով կիմացուի լուսանկարչութեան վերաբերեալ այն անհրաժեշտ գործիքն՝ որ կը բաղկանայ, — 1<sup>0</sup> Ստուերասունէ, 2<sup>0</sup> Ոսֆէ եւ 3<sup>0</sup> Առարկայասէսէ, որոնք՝ ի հարկին կրնան ծալլուիլ եւ իրենց յատուկ պայուսակին մէջ դրուիլ, գործիքը պահելու եւ կամ տեղէ տեղ դիւրութեամբ փոխադրելու համար: Այս պայուսակը շատ կարեւոր բան մը չէ՝ ուստի խնայողութեան համար կրնայ զանց առնուիլ, եւ գործիքը պահել քարտենէ կամ ուրիշ ո եւ է նիւթէ պահարանի մը մէջ:

1<sup>0</sup> Ստուերասուն. — Ասիկա՝ լուսանկարչին գլխաւոր գործիքն է, որուն պէտք է նուիրել իր բոլոր ուշադրութիւնը. որովհետեւ՝ եթէ — նոյն իսկ ասեղի ծակին մեծութեամբ — ամենափոքրիկ ծակ մը դստուի անոր վրայ, անկարելի է մաքուր պատկեր ունենալ. եւ շատ անգամ ալ անյաջողութեան գլխաւոր պատճառն այս է: Ուրեմն ստուերասան մթութենէն կախում ունի պատկերին գեղեցկութիւնն ու փայլունութիւնը: Եթէ ձեր գործածած առարկայատեսը լաւ տեսակէն ալ չըլլայ, ստուերասան կատարեալ մթութիւնն՝ անոր յանցանքը կը ծածկէ:

Թէեւ ստուերասան մեծութիւնը կախում ունի արուեստասէրին փափագէն, բայց լաւ է որ 13×18 մեծութեամբ ըլլայ. ասով կարելի է թէ՛ մեծ եւ թէ՛ փոքր պատկերներ ունենալ: Իսկ տեսարաններու համար՝ շա՛տ պէտք է 13×18 մեծութեամբ ստուերասանակն, որուն փոքր իրեն կից շրջանակին հետ միասին իր առանցքին վրայ դարձնելով՝ լայն դիրք մը կուտաք վրայի կիսաթափանց ապակիին: Այսպէսով ձեր ուզած տեսարանն աւելի ընդարձակ տարածութեամբ կրնաք նկարել, փոխանակ նեղ եւ երկայն պատկեր մը ունենալու:

2<sup>0</sup> Ոսֆ. — Ձեր ընտրած ոտքը պէտք է հաստատուն, ծանր փայտէ եւ իրարու մէջ մտնելով ծալլուող տեսակէն ըլլայ: Թեթեւ փայտէ շինուած ոտքն՝ հովէ մը կրնայ երերալ եւ գործիքը դետին գլորել, կամ թէ ուրիշ անսեղութիւններու պատճառ ըլլալով՝ զոհ չէք մնար ձեր գրասանքէն:

Ոտքին վերի կողմը պտուտակ մը կայ, որ կը ծառայէ ստուերասանին իր վրան հաստատելու: Իսկ ստորին մասն իրարու մէջ կը մանէ, լուսանկարուելիք առարկային բարձրութեան համեմատ՝ վեր կամ վար շարժելով:

Գործողութեան ժամանակ՝ ոտքին վրայի բոլոր պատուակները պէտք է ամրացնել, որպէս զի չչարժի գործիքը:

3<sup>0</sup> Առարկայասէս. — Ասիկա երկու կողմէն ոսպնածեւ ապակիներով զինուած փոքր գլան մըն է, որ պարզ դիտակի մը երեւոյթն ունի, եւ երբ հաստատուի ստուերասան վրայ՝ անոր կիսաթափանց ապակիին վրայ գլխիվար կուտայ առնուելիք պատկերը:

Պէտք է աւելցնենք նաեւ՝ թէ երբ ղրկուածով այս առարկայատեսը կոտորի կամ անգործածելի դառնայ, կարող էք ասանց անոր այ բաւական յաջող պատկերներ ունենալ : Այս բանին համար՝ պէտք է առարկայատեսին հաստատուելիք ծակը գոցել շատ խնամով, սեւ թղթիով, այնպէս որ ստուերատունը բոլորովին մութի մէջ մնայ : Յետոյ ասեղի մը ծայրով պզտիկ ծակ մը կը բանաք գոցուած տեղին ճիշտ կեդրոնէն. եւ կ'ունենաք արուեստական առարկայատես մը :

Առարկայատեսը միմիայն պէտք եղած ատեն զործածելու համար՝ վրան խցան մը կայ, զոր գործողութեան ժամանակ ձեր ձեռքովը կը բանաք եւ կը գոցէք, որոշեալ ահուդութենէ մը վերջը :

Լուսանկարչական այս գլխաւոր գործիքէն ետքը կու գան՝ անոր վերաբերեալ հետեւեալ կարեւոր նիւթերը . — 1<sup>0</sup> երկու կամ երեք հատ կարծրացեալ քարաէնէ եւ կամ պարզ ապակիէ մասնաօր սաշտեր. (խնամ յողարար՝ տան կերակուրի սպիտակ եւ խոր պնակներ ալ նոյն գործը կը տեսնեն, առանց երբեք ֆլաս մը տալու պատկերներու .) 2<sup>0</sup> կարմիր ապակիներով հասարակ շապէտ մը. բայց պայմանաւ որ եւ ո՛չ մէկ տեղէն սպիտակ լոյս ելնէ դուրս. ըի ըիայն կարելի լոյսի մէջ պիտի գործուի շատ պարագաներու մէջ . (եթէ կարմիր ապակիէ լապտեր չունիք՝ կրնաք դուք ալ պատրաստել, թափանցիկ ապակիէ լապտերի մը երեսները՝ կարմիր թղթով ծածկելով . կամ՝ նոյն կարմիր թղթէ նոր լապտեր մը կրնաք շինել, ձեր հանճարին օգնութեամբ .) 3<sup>0</sup> քանի մը հաս 13×18 մեծութեամբ մասնաւոր դրական շրջանակ, որ պիտի ծառայէ « զգայուն » կոչուած ապակիներու պահպանման . 4<sup>0</sup> մէկ մետր տարածութեամբ սեւ ծածկոց մը . 5<sup>0</sup> տուփ մը խտոց . 6<sup>0</sup> քանի մը հաս զգայուն ապակի, 13×18 մեծութեամբ . 7<sup>0</sup> շիշ մը յաշտաջուր . 8<sup>0</sup> շիշ մը պրնդաջուր . 9<sup>0</sup> շիշ մը ոսկեպնդաջուր . 10<sup>0</sup> ծրարիկ մը (12 հաս) զգայուն թուղթ . 13×18 մեծութեամբ . 11<sup>0</sup> անշիջ շրջանակ մը . եւ հիմա ապահովապէս կրնաք սկսի գործի :

Գործողութեան արտաջ

Գործողութեան սկսելէ առաջ գիտնալիք կարեւոր բաներն են՝ Ա. Ձեռքի վարժութեան համար սկսիլ նախ տեսարաններ նկարել, որ մարդու պատկեր քաշելէ աւելի վերին է եւ յաջողութիւնն անկասկած . որովհետեւ մարդու պատկերի համար գոնէ քանի մը անգամներ փորձելով՝ ձեռքի եւ մանաւանդ աչքի վարժութիւն պէտք է ունենալ : Այս մասին վարը քիչ մը երկար կը խօսիմ եւ կը բացատրեմ :

Բ. Առարկայատեսին ծայրն արեւին զէմ երբեք գալու չէ. այլ միշտ անուղղակի կերպով՝ ետեւի կողմէն գալու է լոյսը, շեղակի, ձախէն կամ աջէն, օրուան ժամերուն համեմատ :

Գ. Նրբ օդն ամպոտ է՝ պէտք է սպասել արեւին բացուելուն, որ-

պէս զի ձեր նկարելիք տեսարանը կատարելապէս լուսաւորուի . հակառակ պարագային՝ վատ եւ անճանաչելի՝ պատկեր մը կուեննայ . կէսը մութ եւ կէսը բաց խառն գոյներով :

Դ. Բարձրութիւնն ունեցող յիշատակարաններու համար գործիքը պէտք է զետեղել՝ զեթ անոք կէս բարձրութիւնն ունեցող սեղ մը : Այս մասին օգտակար է նաեւ՝ առարկայատեսին հաստատուած ասխտակը քովի կոճակներուն միջոցաւ վեր բարձրացնելը :

Ե. Խուճերու համար՝ պէտք է զգուշանալ արեւէն . այսինքն՝ գործողութիւնը պէտք է շուքի մէջ կատարել , միշտ ուշադիր ըլլալով որ լոյսը հիւսիսային կողմէն գայ զարնէ խուճերին վրայ : Անոնց հաղած լաթերը մութ գոյներով չըլլան , եւ ոչ անոնց կեցած սեղը մթազոյն ծաղիկներ կամ կանանչեղէն գանձուի . նոյնպէս պէտք է նկատել որ խուճերին մէջ գանձուողներն իրարու մօտ կենան , այնպէս որ մէջերնին պարզ միջոց կամ անջրպետ չմնայ :

Զ. Եթէ ձեր լուսանկարելիքը խուճ մը չէ՝ այլ անձ մըն է միայն , այն ատեն նոյն վերի Ե. պայմաններն յարգելով հանդերձ՝ ուշադրութիւն պէտք է ընել որ լոյսը վերէն վար ուղղակի չգայ , զի խուճ վրայ զարնելով հակառակ պարագային՝ դէմքին դուրս ցցուած մասերը միայն մօքուր կեննեն , իսկ ներս մօտ եւ ուղիղ մասերը մութ կեննեն : Զգուշանալ նաեւ այն գիրքէ՝ որո՞ւն մէկ կողմը շատ լուսաւոր է եւ միւս կողմը շատ մութ :

Է. Իսկ եթէ թղթի մը վրայէն հին կամ թէ նոր լուսանկար մը , պատկեր մը, ձեռագիր կամ ասպարի մը եւ ասոնց նման ո եւ է բան մըն է ձեր օրինակելիքը՝ պէտք է նոյն թուղթը պատին վրայ հաստատել կամ կախել , այնպիսի բարձրութիւն մը՝ որ առարկայատեսին ճիշտ դիմացն ըլլայ : Եթէ պատկերը գունաւոր է՝ կաջի ժաւաճակը պէտք է երկարել , որպէս զի անոք այլ եւ այլ գոյները կարենան ազդել զդայուս ապակիին վրայ :

Այլի վարժութիւն

Աչքի վարժութիւնն ուրիշ բան չէ՝ քայց գիտնալ թէ լուսանկարուելիք առարկային պատկերը մօքուր եւ յատակ կերպով կերելի՞ ստուերատան կիսաթափանց ապակիին վրայ : Այս բանին համար՝ ձեր գործիքը կը բանաք եւ իր սոսկերուն վրան կը հաստատէք . սեւ ծածկոցով ստուերատունը կը ծածկէք , եւ այս ծածկոցին մէկ մասը ձեր դիտուն վրայ առնելով՝ կիսաթափանց ապակիին կը նայէք . եթէ պատկերը շերելի՞ ստուերատան ասխտակին քովերն հաստատուած պտուտակաւոր կոճակները ձոխ կամ աջ կողմ կը դարձնէք , մինչեւ որ պատկերն երեւի . եւ այն ատեն՝ նոյն կոճակները քիչ մը աւելի կամ պակաս դարձնելով ուշադրութիւն կընէք , որ առարկային պատկերը կատարեալ յատակութեամբ եւ փայլուն կերպով երեւի : Այլ կանգ կառնէք հոն , եւ յիշեալ

կոծակներուն կից հաստատիչ պատուակաները կը սեղմեք, որպէս զի կոծակները չկարենան շարժիլ այլ եւս :

Երբ այսպէս կազմ եւ պատրաստ՝ պիտի սկսիք գործի, այն ստին կրնաք դնել՝

ՊՏՐՈՅՐ ,

Պտրոց ըսուած բանը՝ մետաղէ փոքրիկ թերթիկներ են, որոնց ճիշտ կեդրոնէն մէկ մէկ կը որ ծակ բացուած է :

Այս ծակերը իւրաքանչիւր խարոցին վրան մի եւ նոյն արամագիծը չունին, այլ փոքրէն սկսելով կը մեծնան հեղեղեալ :

Պտրոցին պաշտօնն է՝ պատկերը յստակ, նոր բա եւ իր մանրամասնութիւններովը գորշմել տալ, եւ կը դրուի՝ առարկայատեսին վրայ բացուած ճեղքուածէն, որ առարկայատեսին երկու կողմի ռսպնածեւերուն մէջտեղէն բացուած է ճիշտ այս նպատակով :

Պտրոցի տեսակին գործածութիւնը կախում ունի կացքի ժամանակէն, այսինքն՝ գործածուելիք խարոցին ծակը ո՛րքան փոքր ըլլայ, կացքի տեղորոշիւնն ալ այնքան շատ պէտք է ըլլայ : Օրինակով բացատրեմ, եթէ ամենամեծ խարոցը գործածած ասեննիդ մէկ մանրերկրորդ պիտի կենաք, երկրորդ մեծութիւնն ունեցողը գործածած ասեննիդ պէտք է որ երկու մանրերկրորդ կենաք, երրորդին՝ չորս, չորրորդին՝ ութ, եւ այսպէս աւելցնելով կը շարունակեք :

Գործածուած խարոցն ո՛րքան փոքր ըլլայ՝ պատկերն այնքան նուրբ եւ ճաշակաւոր կըլլայ :

Զգայուն ապակի

Այս ապակիներն այլ եւ այլ մեծութեամբ կըլլան, բայց նոր սկըսող մը պէտք է միշտ 13×18 մեծութեամբ ապակիի վրայ կատարել իր փորձերն, որպէս զի խոշոր նկարներ առնելով՝ քիչ մը վարժեցնել իր աչքը :

Զգայուն ապակիները սուսնէ ալ կրնան պատրաստուել թէ եւ՝ սակայն լաւագոյն է պատրաստ գնելը, քանի որ մեծ տարբերութիւն մը չընել :

Հրապարակի վրայ շատ տեսակ եւ զանազան գործարաններու անուններով դրայուն ապակիներ կան, որք առ այժմ՝ ընտրեցէք՝ Lumière անունով ծանօթ եղածը, որ ամենէն շատ գործածականն է, նոյն խի նշանաւոր լուսանկարիչներու կողմէ :

Այս տեսակ ապակիներու առփերուն վրայ գրուած են՝ « Լույս կը վախճայ » բառերը, ուստի՝ պէտք է չափազանց ուշադրութիւն ընել պանոնք լոյսի եւ խոնարութեան ազդեցութիւններէն պահպանելու համար : Այսպէս ալ գործողութեան ժամանակ դուռնաւորն է լոյսը :

Այս խրատը լաւ ըմբռնելէ յետոյ՝ կը քաշուիք լուրորդին մութ տեղ մը, եւ ապակիներու առփին բերանը կը բանաք, հատ մը կը հանէք մէջէն, եւ դարձեալ կը գոցէք : Հանուած ապակին երկու քովերէն

բոնեւոյժ կը գետնդէք վերը յիշուած դրական շրջանակին մէջ, եւ կը գոցէք անմիջապէս, պայմանով որ ապակիին գեղուած կողմը՝ երեսը գոյ, իսկ պարզ ապակի կողմը՝ շրջանակին փակիւ Որովհետեւ անվարժ մէկը բոյսըովին մուխի մէջ չի կրնար իմանալ՝ թէ ո՞րն է ապակիին գեղուած երեսը, կրնաք ձեր կարմիր լապտերը վառել եւ անոր լոյսովը գործել : — Եթէ մուխ սեղ մը չունիք ձեր տան մէջ, շատ դիւրին միջոցը կայ. պատուհաններէն սեւ կամ կարմիր վարադոյրներ կախելով՝ մուխ սենեակ մը կուսնեաք. կամ թէ՛ գիշերուան մթութեան կը սոյա-սէք, միայն՝ երկինքը լուսին եւ աստղեր չգահուին. որովհետեւ անոնք ալ արեւին ճառագայթներուն նման կազդէն զգայուն ապակիներու վրայ :

Գրական շրջանակի մը մէջ պահուած ապակին կրնայ գիմանայ ափսննրով, առանց երբեք վնասուելու :

### Գործողութիւնը

Զգայուն ապակին այսպէս խնամով դրական շրջանակին մէջ գետն-դելէն յետոյ՝ կանցնիք ձեր գործիքին զուխը, գոր՝ վերը ցոյց արուած կերպով՝ ոտքի վրայ կանգնեցուցած էք արդէն. առնուելիք պատկերը կը զիտէք կիսաթափանց ապակիէն, կը դնէք խտրոցը, եւ այս կիսա-թափանց ապակիին պատուհանը բանալով՝ վերէն վար կամ քովէն կը սահեցնէք ձեր դրական շրջանակը, բայց այնպէս մը որ ապակի պարու-նակող երեսն ստուերատան մէջը նայի — Այս գործողութիւնը կատար-ուած ժամանակ երկու բան պէտք է գիտել. նախ՝ ամենէն կարեւորը՝ առարկայատեսին բերանը գոյ պահել, իրեն յատուկ խցանովը. երկ-րորդ՝ ստուերատան վրան ամբողջապէս ծածկել սեւ ծածկոցով, որպէս զի քովերէն լոյսի հետք մ'իսկ չմտնէ :

Ա՛յ ժամանակն հասած է :

Զողուած թեմար մը բացէք (միշտ սեւ ծածկոցին տակէն) դրական շրջանակին այն երեսը՝ ուր դրած էք ապակին, գործիքն առանց երեւ-ցնելու ստիպյալ : Յետոյ բացէք առարկայատեսին խցանն ալ, եւ գոցե-ցէք քանի մը մանրերկրորդէն. գոցեցէք նաեւ դրական շրջանակին փեղկը : Եւ եղաւ :

Հիմա կրնաք ձեր գործիքը ծալել եւ իր սեղը պահել, անշուշտ դրական շրջանակը՝ սեւ ծածկոցին մէջը փաթաթելով, լոյսէ պահպա-նելու համար :

Բայց ի՞նչ ընել պէտք է այս ապակին. — պատասխանը պիտի տամ վարը. որովհետեւ անկէ առաջ գիտնալիք բանն է՝ թէ քանի մանր-երկրորդէն պէտք է գոցել՝ առարկայատեսին խցանը Այս գործողու-թիւնը կը կոչուի՝

Կացի ժառանգակ :

Կացքի համար ժամանակ մը որունը շատ դժուար է. որովհետեւ

տարւոյ իւրաքանչիւր եղանակին, օգի դանազան փոփոխութեան, օր-  
ուան այլ եւ այլ ժամերուն, առարկայատեսին եւ լուսանկարուելիք  
առարկային տեսակներուն համեմատ՝ կացքի ժամանակն ալ կը տարբերի :  
Նոյնպէս եւ նկարուելիք առարկան ո՛րքան նեոթ ըլլայ՝ կացքի ժամա-  
նակն ալ այնքան կը նուազի :

Արդ այս դժուարութեանց առջեւը մասամբ աոնելու համար՝ կը  
գնեմ այստեղ մանրերկրորդի հաշուով պատրաստուած ցուցակ մը, որ  
քաղուած է փորձառու արուեստազէտի մը՝ կացքի ժամանակի վրայ գլած  
մասնաւոր մէկ հեղինակութենէն : Մնացեալը պիտի սորվեցնէ ձեզի՝ ձեր  
անձնական փորձառութիւնը :

	Արեւ ցորեկ սահն	Արեւ առտու եւ իտիկուն	Լոյս սփռեալ ցորեկը	Լոյս սփռեալ առտու եւ իտիկուն
Մեծ եւ բնդարձակ տեսարաններ, սառ- նարաններ եւ ծովային տեսարաններ .	1	2	2	4
Ընդարձակ տեսարաններ՝ կանանչեղէն- ներու կոյսերով .	2	4	4	8
Տեսարաններ՝ որոնք հտեւէ հտեւ շար- ուած են, եւ սպիտակ յիշատակարան- ներ (արձաններ) .	2	4	4	8
Տեսարաններ՝ որոնց առաջքը կանան- չեղէն եւ կամ մթագոյն ու գորշ յիշա- տակարաններ կան .	3	6	6	12
Անտառաշուք (*), գետեզերք (սառեւրի մէջ), քարանձաւներ եւ խոտոչիւղեր .	10	20	25	40
Քաղցթեայ տեղ կենդանի առարկաներ, խումբեր եւ մարդու պատկեր .	4	8	12	48
Նոյնը՝ պատուհանի մը մօտ եւ կամ յարկածածուկ տեղ մը .	8	16	24	24
Օրինակութիւն լուսանկարներու եւ կամ փորագրութեանց .	6	12	12	15
Սենեակի մէջ .	50	100	100	200

Օրուան ժամերը պէտք է հաշուել ամառը՝ երոպական ժամը 9-էն  
մինչեւ 4, իսկ ձմեռը՝ ժամը 11-էն մինչեւ 2 :

Պարզում

Վերը խօսուած ձեւով՝ ձեր զգայուն ապակիին վրայ փափաքուած  
պատկերն առիք եւ անմիջապէս դրական շրջանակին փեղկը գոցելով սեւ  
ծածկոցին մէջ պահելիք զայն . բայց մինչեւ ե՞րբ . — մինչեւ որ նոյն  
ապակին երկու տեսակ մասնաւոր բաղադրութեանց մէջ լուաք եւ լոյս  
աշխարհ հանէք : Այս գործողութիւնը կը կոչուի՝ Պարզում . իսկ այն  
բաղադրութիւնները կը կոչուին՝ Յայտարար եւ Պնդարար :

Գարգուռի գործողութիւնն ալ պէտք է կատարել բոլորովին մտթ աւել մը, մի միտայն կարմիր լապտերի օգնութեամբ :

Այս բանին համար նախ՝ ձեր երկու պնակները սեղանի մը վրայ կը դնէք, եւ մէկուն մէջ կը պարպէք յայտաջուրը, միւսին մէջ ալ կը պարպէք պնդաջուրը. առջաւոր մըն ալ մաքուր ջուր կը դնէք ձեր մէկ կողմը, շմոռնալով նաեւ սափոր մը ջուր ունենալ սենեկին մէջ: Յետոյ՝ դրական շրջանակին փեղկը կը բանաք, զգայուն ապակին մէջէն կը հանէք, եւ կամացուկ մը յայտարարին մէջ կը դնէք այն դիրքով՝ ինչ դիրքով որ հանեցիք շրջանակին մէջէն, այսինքն՝ ապակի երեսը տակը, իսկ դեղուած սպիտակ երեսը վրան. եւ անմիջապէս կը սկսիք թեթեւ կերպով մը շարժել պնակը, որպէս զի յայտաջուրը շարժման մէջ զբառուելի միշտ: Եթէ այս յայտաջուրը նոր է եւ ուրիշ անգամ գործածուած չէ՝ բոպէէ մը ձեր եղունգներով վեր կը հանէք ապակին, եւ վրան կը նայիք՝ թէ պատկերը կերելի՞, որ եթէ չերեւիր՝ նորէն կը դնէք պնակին մէջը եւ կը շարժէք. բոպէէ մը կրկին կը դիտէք. եւ այսպէս կը շարունակէք, մինչեւ որ առնուած առարկային պատկերն իր ամէն մանրամասնութիւններովը տեսնուելի ապակիին վրայ: Իսկ եթէ ձեր յայտաջուրն ուրիշ անգամ գործածուած է՝ 4-5 բոպէէն կրնաք դիտել ապակին. որովհետեւ յայտաջուրն ո՛րքան շատ գործածուելի, զօրութիւնն ալ այնքան կը պակսի:

Գիտնալ պէտք է՝ թէ այս գործողութեան ժամանակ ապակիին վրայ տեսնուած նկարը սեւ դէմք կուսննայ, այսինքն՝ բաց դոյնով առարկաներ, մարդու երեսն ու ձեռքերը սեւ կերեւին. իսկ միւս մասերն սպիտակ կերեւին:

Պատկերն ապակիին վրայ լաւ մը նկարուած տեսնելէն յետոյ՝ կը հանէք պնակին մէջէն, եւ կը թաթխէք առջաւոր պատրաստ մաքուր ջուրին մէջը, միշտ ապակին նոյն դիրքին մէջ պահելով: Երկու բոպէէն ապակին կը հանէք տաշէն, եւ վրան մնացած ջուրը կաթեցնելով՝ այս անգամ կը դնէք պնդաջուրին մէջ, նոյն զգուշութեամբ: Նորէն կը սկսիք շարժել այս պնակն ալ, ճիշտ առաջուան ձեւով, երբեմն կը նայիք ապակիին հակառակ (չդեղուած) կողմէն՝ թէ անոր սպիտակ մասերը բոլորովին անհետացելո՞ր են. եւ երբ կը նայիք որ այլ եւս սպիտակուելիւն չերեւիր՝ ապակին կը հանէք պնդաջուրէն, ու սաշախն ժօտ երթալով՝ սափորին ջուրը թեթեւ կերպով մը վրան կը պարպէք:

Հիմա մի՛ վախնաք լոյսէ. կրնաք լապտերը մարել եւ վարադոյրները բանալ. որովհետեւ ապակին « զգայուն » չէ այլ եւս, այլ կը կոչուել՝ նեոնախիլ: Ապակին պէտք է այս ապակիին վրայ առատ ջուր թափել՝ ազրիւրի մը ծորակը պզտիկ մը բանալով, այնպէս որ ջուրը շատ ուժով չզարնէ ապակիին՝ դեղուած երեսին. կամ՝ եթէ ազրիւր չունիք՝ կրնաք տաշտ մը մաքուր ջուրի մէջ մէկ-երկու ժամ թողուլ ապակին, քառորդ ժամը անգամ մը ջուրը փոխելով:

Երկու ժամէն ապակին հանեցէք ջուրէն . զհասեղեցէք այնպիսի տեղ մը՝ որ շատ չոր լինի, — բայց ոչ երբեք կրակի մօտ, — եւ կանգնեցուցէք ձեռն թղթի մը վրայ, զեղուած երեսը տակը բերելով այս անգամ . միայն պէտք է ուշադրութիւն ընել՝ որ երեսները տեղ մը չքսուին, այլ ապակին իր սուր կողմին վրայ կանգնեցուցէք եւ մէկ ծայրն ալ ո՛ր եւ է տեղ մը կրթնցուցէք, չեզ մակարդակ մը ձեռնակով, մինչեւ որ չորնայ բոլորովին :

Այս գործողութեանց ժամանակ նկատելի խնդիրներէն մէկն ալ այն է՝ թէ յայտաջութին մէջէն շուտով պէտք չէ հանել ապակին : Գիտեմ, համբերութիւն չունիք . կուզէք բոպէ մը առաջ տեսնել ձեր քաշած յուսանկարը և բայց այն ատեն տկար պատկեր մը կ'ունենաք, հակառակ ձեր բոլոր աշխատութեանց : Ուստի առանց աճապարհելու, ջանացէք որ ապակիին վրայ շատ որոշ կերպով երեւին մանրամասնութիւնք . յայտաջութին մէջ քանի մը բոպէ աւելի թողլով զայն . որովհետեւ այս գործողութիւնը ո՛րքան զօրաւոր ըլլայ, առանց չափազանցութեան սակայն՝ հարկ է չեշտել, պատկերն ալ այնքան սքանչելի կ'ըլլայ :

Այս առթիւ քանի մը խօսք ալ ըսել կարժէ հին (գործածուած) եւ նոր յայտաջութերու գործածութեան մասին :

Ա. Եթէ ձեր սոսաձ պատկերն ամենարագ կերպով ակնբարձրակն է, այսինքն՝ ակնթարթի մը մէջ առարկայատեսին խցանն արադապէ՛ս բանալ-զոցելով առնուած է, եւ կամ թէ շատ տկար լոյսի մը մէջ քաշուած է, պէտք է բոլորովին նոր պատրաստուած ըլլայ յայտաջութը :

Բ. Եթէ պատկերը դարձեալ ակնթարթական է՝ եւ լաւ օդի մէջ առնուած, բայց ոչ այնքան արագ կերպով, պէտք է խառնել իրարու՝ 2 մաս նոր եւ 1 մաս հին յայտաջութը :

Գ. Եթէ ձեր քաշած պատկերը տեսարան մը, խուճը մը եւ կամ լաւ լուսաւորուած յիշատակարան մըն է, կամ թէ բացօթեայ տեղ մը՝ կարճատեւ ժամանակի մէջ առնուած ո՛ր եւ է պատկեր մըն է, պէտք է խառնէք՝ 1 մաս նոր եւ 1 մաս հին յայտաջութը :

Դ. Եթէ՛ լաւ կերպով լուսաւորուած շէնքի մը մէջ կենցանագիր մըն է քաշածնիդ, ամառ ատեն պէտք է գործածէք՝ դարձեալ 1 մաս նոր եւ 1 մաս հին յայտաջութը . իսկ ձմեռ ատեն գործածելու է՝ 2 մաս նոր եւ 1 մաս հին յայտաջութը :

Ե. Իսկ եթէ փորագրութիւն, իւզանկար եւ ձեռագիր է, եւ կամ քիչ լուսաւոր շէնքի մը՝ զ. օ. վանքի մը ներքին կողմն է, պէտք է՝ 2 մաս հին եւ 1 մաս նոր յայտաջութը գործածել :

Բայց բնականաբար պիտի ըսէք՝ թէ նոր սկսող մը հին յայտաջութ չի կրնար ունենալ, ուստի անգործադրելի են բոլոր ըսածներս : Ասոր ալ ճարը կայ, եւ ամենադիւրին կերպով . բաւ է որ դուք անգամ մը նոր յայտաջութ ունենաք, անկէ մաս մը առնելով՝ նորնքան զանալ ջութի

մէջ կը խառնէք, եւ ահա ունեցաք թեթեւ յայտաջուր մը, որ հինցած յայտաջուրի տեղը կը բռնէ: Եթէ քիչ մը բծախնդիր էք՝ հետեւեցէք սա եղանակին .

- Նոր յայտաջուր . . . . . 100 գրամ
- Չտեալ ջուր . . . . . 100 »
- Թթուուտ քացախական . . . . . 20 կաթիլ

Իրար խառնեցէք եւ գործածեցէք :

### Յայտաջուր

Յայտաջուրը շատ տեսակներ ունի, եւ ամէն մարդ իրեն համար ընտրած է ձեւ մը . բայց անոնց մէջէն ամենէն գործածականներն են՝ հետեւեալ երկու տեսակները, իրենց չափազանց ածանութեան պատճառով .

- Ա. Չտեալ ջուր . . . . . 100 գրամ
- Թրթնջատ կալւոյ չէզոք . . . . . 30 »

1<sup>0</sup>

- Բ. Չտեալ ջուր . . . . . 100 գրամ
- Մծմբատ երկաթի գուտ . . . . . 30 »

Ա եւ Բ լուծումները զատ զատ շիշերու մէջ դրէք եւ պահեցէք : Գործածելու ատեննիդ միայն պնակին մէջ թափեցէք Ա-էն՝ 45 գրամ, եւ Բ-էն՝ 15 գրամ . այսինքն՝ 3 մաս Ա-էն եւ 1 մաս Բ-էն :

- 2<sup>0</sup> Չտեալ ջուր . . . . . 100 գրամ
- Թթուուտ հրադիտորական . . . . . 0 » 3
- Աւշակ . . . . . 10 կաթիլ

կամ՝

- Չտեալ ջուր . . . . . 100 գրամ
- Թթուուտ հրադիտորական . . . . . 0 » 5
- Բնածխաա կալւոյ . . . . . 1 »

Լուծեցէք եւ գործածեցէք : Բայց որովհետեւ այս բաղադրութիւնը շատ ժամանակ չի դիմանար, աւելի լաւ կըլլայ պատրաստել այն ատեն՝ երբ պիտի գործածէք :

Ես նոր սկսած ատենս՝ այս երկու բաղադրութիւններն ալ գործածելով գոհ մնացի, մինչեւ որ արուեստով լուսանկարիչ բարեկամ մը՝ հետեւեալ բաղադրութիւնը սորվեցուց . զոր մինչեւ հիմայ կը գործածեմ մեծ յաջողութեամբ .

- Սուսեակ ջուր . . . . . 1000 գրամ
- Մեթոլ . . . . . 3 »
- Մծմբիտ նատրի . . . . . 65 »
- Ջրածնաքինոն . . . . . 9 »
- Բնածխաա նատրի . . . . . 45 »

Նախ մեթոլը եռացեալ ջուրին մէջ դնելով հալեցուցէք . յետոյ միւս դեղերը գրուած կարգով նեաեցէք նոյն ջուրին մէջ՝ եւ պաղեցուցէք : Այս դեղերով պատրաստուած յայտաջուրը թէև քիչ մը սուղի կը նստի, բայց բաւական երկար ժամանակ կը դիմանայ . նոյն իսկ քանի մը անդամներ կրնաք գործածել մի եւ նոյն յայտաջուրը Լուսանկարչատուններու մէջ գործածուած յայտաջուրն ալ ճիշտ այս բաղադրութիւնն է . որ ինքնին գրաւական մըն է յաջողութեան :

Ռուսաստանի մէջ ծախուած ապակիներու առևտրէն ունեց լրայ (ինչպէս՝ Ջանկովսկի-ինը) յայտաջուրի բաղադրութիւն մը գրուած է . որ կրնայ գործածուիլ յաջող կերպով : Ռուսահայ ուրիշ լուսանկարիչ մըն ալ յաճոնարարած է ինձ հետեւեալ բաղադրութիւնը, որ գրեթէ նոյն է վերջին յիշածիս հետ . բայց դեղերու սուսերէն անուններուն համար կը ներկայացնեմ հոս . որպէս զի Ռուսաստանի մէջ դիւրին ըլլայ ձեռք բերել պէտք եղած դեղերը .

Աէրնիսթօ-քիսլի նսար . . . . .	100 մաս
Իդրօսինօն . . . . .	12 »
Մէթօլ . . . . .	3 »
Ուգլէ-քիսլի նսար . . . . .	200 »
Ջուր . . . . .	2000 »

Այս բաղադրութիւնը բաւական զօրաւոր ըլլալուն՝ գործածութեան ժամանակ կէս առ կէս ջրով խառնել պէտք է . իսկ գործածուածը (նիւր) կարելի է նորի վերածել՝ հինին վրայ 1/4 մաս նոր բաղադրութենէն աւելցնելով :

**Պնդաջուր**

Պնդաջուրին պատրաստութիւնը շատ պարզ է, եւ մի միակ ձեւ մը ունի . այն է՝

Չտեալ ջուր . . . . .	1000 գրամ
Ենթածծմբխ նսարի . . . . .	200 »
Պաղլեզ . . . . .	5 »

Ամէնը շիշի մը մէջ գրէք եւ գործածեցէք ի հարկին :

**Չտեալ ջուր**

Որովհետեւ մեր ամէն օրուան գործածած ջուրերը քիչ կամ շատ քանակութեամբ կիր եւ տարբարանական ուրիշ տեսակ նիւթեր կը պարունակեն, լաւագոյն է զտելը :

Չուրը զտելու համար երկու եղանակ կայ . 1<sup>0</sup> թորիչի միջոցով . եւ 2<sup>0</sup> եռացումով : Այս վերջինս ամենէն զիւրիւնն է . որ կը կատարուի ո՛ր եւ է ամանով հասարակ ջուրը կրակի վրայ լաւ մը եռացնելով :

Պաղեղէն վերջը՝ առանց շարժելու շէշերու մէջ կը լիցնէք, ուշադրու-  
թիւն ընելով՝ որ տակի հաւաքուած մրուրն ալ միասին չերթայ :

### Զօրացում

Բայց՝ ձեռք առնուած բոլոր զգուշութիւններու հակառակ՝ եթէ —  
յայտաջուրի գործողութեան ժամանակ ձեր անհամբերութեան արդիւնքն  
եղած աճապարանքէն — ապակիին վրայ պատկերն որոշ կերպով նկար-  
ուած չէ եւ ազօտ կերեւի, այն ատեն տարբեր բաղադրութիւնով մը  
պէտք է զօրացնել ապակիին վրայի պատկերը, իսկ եթէ կարելիութիւն  
կայ յայտաջուրի գործողութիւնը շարունակելու՝ ժամանակ մի՛ կորսըն-  
ցնէք. նորէն գրէք ձեր ապակին նոյն յայտաջուրին մէջ՝ եւ շարժեցէք  
պնակը : Բայց եթէ ժամանակն անցած է, — վասն զի պնդաջուրին մէջ  
միւս էք ապակին, — զօրացումի գործողութեան գիմիլէ ուրիշ ճար չկայ :

Սակայն՝ սակաւին այս գործողութեան չսկսած՝ ձեր ընկելք գործն  
է, նախ՝ ապակիին վրայէն ենթածծմրիտի հետքը բոլորովին ջնջել,  
որ կը կատարուի նոյն ապակին 5 բոպէի չափ սա լուծման մէջ թողով :

Զտեալ ջուր . . . . . 100 գրամ

Պաղլեղ . . . . . 3 »

Ապակին հանելով այս ջուրէն՝ կը գնէք հետեւեալ զօրացուցիչ  
լուծման մէջ .

Զտեալ ջուր . . . . . 100 գրամ

Երկդաշնուկ սնդկի . . . . . 5 »

Երբ կը դիտէք որ ապակին կամի գոյն մը առաւ եւ երթալով կը  
ճերմկի՝ հանեցէք դուրս, եւ առատ ջուր թափեցէք վրան. յետոյ գրէք  
սա լուծման մէջ եւս .

Զտեալ ջուր . . . . . 100 գրամ

Աւշակ . . . . . 5 »

Այս լուծման մէջ ապակիին ճերմկութիւնը կը կորսուի եւ իր առաջ-  
ուան թափանցկութիւնը կստանայ. ուստի կրնաք հանել այլ եւս, վերն  
ըսած կերպովս լուալ առատ ջուրով, եւ ծծուն թղթի մը վրայ զետեղե-  
լով չորցնել :

### Տկարացում

Տկարացումը՝ զօրացումի հակառակն է :

Երբ կացքի ժամանակն անցուցած էք, կամ թէ ապակին չափէն  
աւելի թողած էք յայտաջուրին մէջ, անիկայ բոլորովին սեւ գոյն մը կը  
ստանայ, զոր պէտք է տկարացնել. որովհետեւ այսպէս ապակի մը՝ կա՛մ  
ամենեւին պատկեր չի տար, եւ կամ շատ ուշ կուտայ : Ասոր միակ

դարմանն՝ ապակիին վրայ ազդած դեղերուն ակտրացումը . որ կրկայ հետեւեալ լուծման շնորհիւ .

Ձտեալ ջուր . . . . . 100 գրամ

Դալնուկ պղնձի հեղուկ . . . . . 1 »

կամ՝

Ձտեալ ջուր . . . . . 100 գրամ

Վերդալնուկ երկաթի հեղուկ . . . . . 1 »

Բայց տակաւին ապակիին այս լուծման մէջ չգրած՝ պէտք է զօրացուծի ատեն ձեր ըրած դործողութիւնը նոյնութեամբ կատարէք այստեղ . այսինքն՝ ապակիին վրայէն ենթածծմբխախ հետցր բոլորովին ջնջելու ֆ պաղլիզաջուրի ծանօթ լուծմամբ . որ կը բազկանար՝ 100 գրամ զտեալ ջուրի մէջ 3 գրամ պաղլիզ դնելով : 5 բոպէէն ապակին դուրս հանելով՝ առաա ջրով լուացէք եւ չորցուցէք : յիշուած եղանակով :

Գործողութեան դժուար մասը կատարուած է :

Հիմա կրնաք հարիւրաւոր օրինակներ հանել թղթի վրայ : Ուրիմն մէջտեղ հանեցէք ճնշիչ շրջանակը, զգայուն թուղթը եւ ոսկեպնդաջուրը, որպէս զի այս ապակիին վրայէն թղթի վրայ առնէք եւ հանդստանաք այլ եւս :

### Ճնշիչ շրջանակ

Ճնշիչ շրջանակն՝ ետեւի կողմէն երկու նիզեր ունի, զորս կը բանաք եւ փեղզը վեր կառնէք : Երջանակին մէջ անցած պարզ ապակի մը կայ, ճիշտ մեր պատուհաններու ապակիին տեսակէն, սա տարբերութեամբ միայն՝ որ անոր վրայ օգլ պղպակներ եւ ուրիշ բիծեր չկան երբեք :

Արդ ձեր պատրաստած նմանատիպ ապակին կը բերէք այս պարզ ապակիին վրան կը դնէք, չդեղուած կողմն ապակիին դարձուներով, եւ դեղուած երեսը ձեր գէմքին : Յետոյ զգայուն թղթէն հաս մը կը հանէք շուքի մէջ — աւելի լաւ՝ մութի մէջ — եւ կը դնէք նմանատիպին վրան, թղթին գեղուած երեսը՝ նմանատիպին դարձուներով, իսկ սպիտակ (չպեղուած) երեսը՝ ձեր կողմը : Հիմայ փեղզը ծածկեցէք ու նիզերը դրէք : Այլ եւս կարող էք լոյս տեղ մը դնել զայն : 10 բոպէէն՝ շրջանակին նիզերէն մէկը բացէք (շուքի մէջ անշուշտ), եւ կամացուկ մը՝ փեղզին մէկ հասը վեր առէք. թղթին մէկ ծայրէն բռնեցէք եւ քիչ մը պարձնելով նայեցէք որ պատկերը ապուռն է վրան . եթէ այս՝ թուղթը բոլորովին դուրս հանեցէք, միւս փեղզին ալ բանալով . իսկ եթէ ոչ՝ նորէն դրեցէք եւ իր տեղը դրէք, լոյսի ազդեցութեան տակ, մինչեւ որ թղթին վրայ կատարեալ կերպով սպուրի պատկերը : Այսպէս շարունակե-

ցէք . քանի հատ որ կուզէք հանել , եւ հանուած թղթերը մուծ սեղ մը պահեցէք :

Այս գործողութեան ժամանակ ուշադրութեան առնուելիք կէտն այն է՝ թէ թղթին վրայ պատկերն երեւալուն պէս պէտք չէ հանել . այլ քիչ մը ժամանակ եւս թողու է լոյսի ազդեցութեան տակ , որպէս զի պատկերը բաւական սեւնայ : Երբեք մի՛ վախնաք այս սեւութենէն . անիկայ կը բացուի ոսկեպնդաջուրին մէջ :

### Զգայուն քուղք

Զգայուն թուղթը՝ ճիշտ զգայուն ապակիի կը նմանի . « լոյսէ կը վախնայ » : Ասոր ալ տեսակները շատ են , այլ ամենէն գործածականն է՝ « սիթրաթ » համառօտ անունով ծանօթ թուղթը :

Զգայուն թուղթը տունէն պատրաստելու եղանակը՝ զգայուն ապակիի պատրաստութենէն աւելի զիւրին ըլլալուն , եթէ կուզէք՝ իբր գրօսանք կամ թէ խնայողութեան համար , դուք ձեր ձեռքով պատրաստեցէք , հետեւեալ կերպով . առէ՛ք

Ա. Զտեալ ջուր . . . . .	1000 գրամ
Դալնուկ աւշակածնի . . . . .	15 »
Բնածխատ նատրի . . . . .	30 »
Թթոււտ կիտրական . . . . .	7 »
Հնդկամարանտ . . . . .	22 »

Բ Թորեալ ջուր . . . . .	100 գրամ
Բորակաա արծաթի . . . . .	15 »
Թթոււտ կիտրական . . . . .	5 »

Բոլորովին մուծ սեղ մը , կարմիր լապտերի լոյսով միայն , Ա. բաղադրութեան համար՝ հնդկամարանտը զտեալ ջուրին կէսին մէջ կեռացնէք . իսկ միւս կէսին մէջ կարգով կը հալեցնէք (առանց կրակի)՝ մնացած դեղերը , եւ ամէնը մէկ խառնելով կը քամէք : Յետոյ կառնէք սպիտակ մաքուր թուղթ մը , եւ կը թաթխէք Ա. բաղադրութեան մէջ . երկուրոպէէն կը հանէք , եւ վրայի ջուրը լաւ մը կաթեղնելէն ետքը՝ նոյնքան ժամանակ ալ կը թաթխէք Բ. բաղադրութեան մէջ . եւ կը հանէք՝ բոլորովին , ու կը չորցնէք , միշտ մութի մէջ , Պէտք եղած ասան կըրնաք գործածել այլ եւս :

### Ոսկեպնդաջուր

Լուսանկարիչներէ ոմանք՝ այս թղթերուն յատուկ ոսկեջուրը եւ պնդաջուրը զատ զատ կը պատրաստեն , այսպէս՝ ոսկեջուրի համար՝

Ա Զտեալ ջուր . . . . . 1000 գրամ  
 Քաղախատ նատրի . . . . . 30 »

Բ Զտեալ ջուր . . . . . 1000 գրամ  
 Դալնուկ ոսկւոյ . . . . . 1 »

Գործածելու ատեն՝ Ա-էն եւ Բ-էն հաւասար քանակոյ թւամբ պէտք է խառնել իրարու. եւ միայն ժամ մը վերջը կրնաք պնակին մէջ պարպել ու թղթերը մէջը ձգել : Հարկ չկայ 1000 գրամ լուծման ամէնն ալ միւսին մէջ պարպել . այլ խրաքանչիւրէն 100-ական գրամ ամէնէրը մնացեալը պահեցէք . ու բիշ անգամ նոր օսկեջուր ունենալու համար :

Ռուսահայ սիրողներն եթէ չկարենան ձեռք բերել յիշեալ դեղերը, կրնան գործածել հետեւեալը .

Ա Զուր . . . . . 2800 մաս  
 Բօցանիսթի ամօնիա . . . . . 10 »

Բ Զուր . . . . . 500 մաս  
 Գարիչնէզի խլօրիսթի զօլօս . . . . . 3 »

Բայց այս երկուքն իրար խառնելէ 24 ժամ յետոյ միայն պէտք է գործածել :

Իսկ պնդաջուրը՝ գրեթէ ձեր դիտցած բանն է, այսինքն՝

Զտեալ ջուր . . . . . 1000 գրամ  
 Ենթածծմբիտ նատրի . . . . . 150 »

Ատոնցմէ մէկ մէկ մաս, որչափ որ գործածելու պէտք ունիք, դաս դաս պնակներու մէջ կը դնէք, եւ սպուած պատկերները մէջտեղ հանելով նախ՝ 5 րոպէի չափ պարզ ջուրի մէջ թաթխեցէք . յետոյ՝ օսկեջուրին մէջ ձգեցէք, շարժեցէք պնակը, միշտ ուշադրութիւն ընելով՝ որ թղթերուն վրայ պղպշակներ չդոյանան : Ոսկեջուրին մէջ պատկերը զանազան դոյներ կը ստանայ . երբ մութ կապուտակ գոյն մը առաւ, դուրս հանեցէք եւ նորէն ուրիշ մաքուր ջուրի մէջ գրէք : 5 րոպէն հանեցէք, ջուրը կաթնեցուցէք, եւ այս անգամ՝ պնդաջուրին մէջ գրէք ու պնակը շարժեցէք : 1/4 ժամէն հասած է ժամանակը : Դուրս հանեցէք թղթերը եւ տաշա մը լի մաքուր ջուրի մէջ նետեցէք, որուն մէջ պէտք է կենան երեք ժամ, պայմանով՝ որ 1/2 ժամն անգամ մը փոխէք եւ նորոգէք ջուրը : Յետոյ բոլորովին դուրս հանելով՝ չորցուցէք այլ եւս :

Հիմա կրնաք թղթերուն քովերէն կարելով կանոնաւ որել եւ մասնաւոր քարտէններու վրայ փակցնելով նուիրել ձեր բարեկամներուն :

Բայց ժամանակի խնայողութեան համար՝ շատ արուեստագէտներ օսկեջուրը եւ պնդաջուրը միասին կը պատրաստեն, հետեւեալ եղանակով .

Ա. Զտեալ ջուր . . . . .	1000 գրամ
Ենթածծմբխտ նատրի . . . . .	20 »
Պաղլեղ . . . . .	15 »
Քացախատ կապարի . . . . .	2 »

Բ Զտեալ ջուր . . . . .	100 գրամ
Դալնուկ ոսկւոյ . . . . .	1 »

Նախ՝ 1000 գրամ զտեալ ջուրն եռացնելով մէջը ձղեցէք ենթա-  
ծծմբխտն ու յետոյ պաղլեղն, որոնց հալելէն վերջը՝ պաղեցուցէք լու-  
ծումն. ետքը՝ քացախատը նետեցէք անոր մէջ :

Ա-ը զատ շիշի մէջ կը պահէք անշուշտ, եւ Բ-ը զատ. միայն գոր-  
ծածութեանէն կէս ժամ առաջ ձեր պնակին մէջ կը թափէք — Ա-էն՝ 100  
գրամ, իսկ Բ-էն՝ 6 գրամ: Եթէ ամառ է՝ Ա-ի բաղադրութեան մէջ  
պաղլեղին քանակութիւնը պէտք է լինի 10 գրամ աւելի, այսինքն փո-  
խանակ 15 գրամի՝ 25 գրամ: Նոյնպէս, եթէ ոսկեպնդաջուրը շատ թե-  
թեւ է՝ կրնաք մէջը գրամ մը Բ-էն աւելցնել: Ամէն պարագայի մէջ՝  
պէտք չէ հին ոսկեպնդաջուրը նետել. այլ զատ շիշի մը մէջ պարպելով  
պահեցէք, որպէս զի նոր ոսկեպնդաջուրի հետ հաւասար քանակութեամբ  
խառնելով կրկին գործածէք: Այսպէս ըրէք նաև ոսկեջուրը եւ պնդա-  
ջուրը զատ զատ պատրաստած եւ գործածած ասեմնիք :

Ոսկեպնդաջուրի գործածութեան եղանակն ամենէն պարզը եւ դիւ-  
րինն է. այսինքն՝ ձեր վերը կատարած գործողութեան պէս, ապուած  
պատկերները 5 րոպէ պարզ ջուրի մէջ կը թաթխէք, յետոյ գուրս հա-  
նելով՝ վրայի ջուրը կը կաթեցնէք եւ կը դնէք ոսկեպնդաջուրին մէջ.  
պնակը կը շարժէք: Պատկերը կը սկսի դեղնիլ, կապուտնալ, եւ մտթ  
կապուտ գոյն մը ստանալ: Այն ատեն հանեցէք եւ հասարակ ջուրի մէջ  
թողուցէք 3 ժամ, անշուշտ ջուրը միշտ փոխելով: Յետոյ թղթերը  
ջուրէն հանելով չորցուցէք եւ գործածեցէք ձեր դիպցածին պէս :

Թուղթերը չորցնելու ամենապիւրին եղանակն է՝ մաքուր երկու-  
ծծուն թղթերու մէջ դնել. զգուշանալով թանաքի բիծեր ունեցող ծծուն  
թուղթ գործածելէ, որ կը փճացնէ պատկերը: Լաւ է որ պատկերը ծծուն  
թղթերու մէջ քիչ մը չորցնելէն ետքը՝ դուրս հանէք եւ փոշիէ ազատ  
տեղ մը, գրասեղանի մը վրայ դնէք, մինչեւ որ յուրուրդին չորնայ  
թուղթը :

Առանց ոսկեջուրի պատկերներ

Միայն ոսկեջուրը չէ որ դեղուած ու տպուած թղթերու վրայ կը  
գործէ. այլ թղթերու պատրաստութեան եղանակէն կամ սնունդ տեսա-  
կէն կախում ունի ոսկեջուրի գործածութիւնը՝ կամ թէ ոչ :

Հրապարակի վրայ ամենէն շատ գործածականը՝ պրուսսատով պատ-

բաստուած թուղթն է, որ թէ՛ տժան եւ թէ շուս կըլլայ: Ասոր պատ-  
բաստելու կերպն է՝

Ձտեալ ջուր . . . . . 50) դրամ  
Պրուստտ կալոյ շէկ . . . . . 10) »  
կիտրատ երկաթի . . . . . 5) »

Հալեցուցէք եւ քամեցէք: Յետոյ՝ թերթ մը հասարակ (անդիծ) սպիտակ թուղթ առէք եւ թաթխեցէք մէջը. երկու-երեք բոպէ ձղելով հոն՝ հանեցէք դուրս եւ մութ տեղ մը կախելով չորցուցէք:

Գործածութեան համար՝ առջի ըստածին պէս, նմանատիպ ապա-  
կին կը զետեղէք ճնշիչ շրջանակին մէջ. ձեր պատրաստած թղթէն կտոր  
մը կտրելով՝ կը գնէք նմանապիւրն վրան. եւ դոցեցէք փեղկերը: (Հարկ  
չէ միշտ կրկնել՝ թէ բոլոր այս գործողութիւնները մութի մէջ պէտք է  
կատարել բացարձակապէս:)

Հիմա կրնաք լոյս տեղ հանել եւ շուքի մէջ դնել շրջանակը, մինչ-  
չեւ որ թղթին վրայ գորշ գոյնով մը նկարուած տեսնուի պատկերը:  
Նորէն մութ տեղ մը դացէք եւ բացէք փեղկերը, դուրս հանեցէք թուղ-  
թը, եւ մաքուր ջուրի մէջ ձգեցէք: Երբ այս պարզ ջուրին մէջ պատկերը  
բաց կամ սպիտակ գոյն մը կը ստանայ, իսկ յատակը՝ դեղեցիկ կապոյտ  
գոյն մը կատնէ, հանեցէք դուրս եւ չորցուցէք ձեռն թղթով:

Վերջին խօսք

Լուսանկարչութեան էական պայմաններէն մէկն այ՛ մայրութիւնն  
է: Առնէն անգամ որ պնակները կը գործածէք՝ պէտք է աստ ջրով լուաք  
եւ մաքուր լաթերով չորցնէք պնակն: Չըլլայ որ անգամ մը յայտա-  
ջուրի համար գործածած պնակնիդ՝ ուրիշ անգամ պնդաջուրի համար  
գործածէք, այլ պէտք է մատնաւ որ նշաններով դանազանէք իրարմէ այս  
երկու պնակները, որովհետեւ պնդաջուրի խիստ աննշան հեռաք մը՝ կը  
լիսաէ յայտաջուրին: Եթէ սոկեպնդաջուրի համար այ դատ պնակ մը  
գործածէք՝ աւելի լաւ կըլլայ:

Գեղերուն շիշերը՝ միշտ մութ տեղ մը պահեցէք, իւրաքանչիւր  
շիշին վրայ նշանակելով պարունակած դեղին կամ թէ բաղադրութեան  
անունը: Նոյնպէս՝ նոր յայտաջուրը եւ սոկեպնդաջուրը հինէն դանա-  
զանելու համար, պէտք է շիշերուն վրայ գրել՝ Հին եւ Նոր որոշիչ  
բառերը:

Աւելորդ է ըսել՝ թէ դեղերը բանալիով կզպուած պահարանի մը մէջ  
դնել պէտք է, ո՛ր եւ է արկածի տեղի չտալու համար: